

ջեն: Ոչ ալ կրնանք ուրանալ անոնց գոյութիւնը, ամենուրեք մեր մտածութեան կը բախին անոնք եւ պատասխան կ'ուզեն բարձրագոյակ: Կարելի չէ անոնց ընդհանրական եւ բացարձակ պատասխանները գտնել, բայց իրողութիւնը թէ մարդկային մտքին մէջ ծագած են այսպիսի հարցեր՝ ինքնին ասպացոյց է որ մարդկութիւնը արթնցած է ճշմարտութիւնները փրնտուելու, դանոնք անկեղծութեամբ ընդունելու, եւ իր կեանքի այլապան գործունէութիւնները անոնց պահանջքին համաձայն կանոնաւորելու:

Յարուցուած հարց մը եւ դայն լուծելու կարողութիւնը զուգընթաց են միշտ: Ուր եւ երբ որ մարդկային միտքը լուրջ հարցի մը հանդէպ դառն է ինքզինքը, հոն եւ յայնժամ

ան կրցած է անոր լուծումին համար թագնուած կարողութիւնները ի յայտ բերել իր մէջէն: Բոլոր ճշմարտութիւնները իբրեւ հարցեր ներկայացուած են նախ: Բոլոր գիտերը պատասխաններ են այսպիսի հարցումներու: Կան՝ ուրեմն՝ արդի հասարակաց հրապարակները աղմկող շարժումներէն վեր, ներքին՝ լուռ այլ անեղ մտային ու բարոյական հոսանքներ որոնք անտեսանելի խմորումներով կը ծաւալին խորհող մարդոց մէջ, եւ քիչ քիչ երեւան դալով մարմնացում կը գտնեն շարք մը համայնածաւալ շարժումներու մէջ որոնք դարուս այս ճշմարտախոյզ ոգիին զոհացում տալ կը ճրգտին:

ԲԻԻԶԱՆԴ ԵՂԻԱՆԱՆ

ԼՐԱՏՈՒ ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ ԵՒ ԱՐՈՒԵՍՏԻ
 ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԵՒ ԿՈՎԿԱՍԻՑ

— Դերենիկ Գեմիրջեանը աւարտել է «Արհաւրջներով» վերտառութեամբ մի տրամա, որի նիւթն է հոկտեմբերեան յեղափոխութիւնը: Միաժամանակ պատրաստում է իր երկերի ժողովածուն՝ հրատարակելու համար:

— Ստեփան Զօրեանը վերջացնում է «1921 թ.» վէպի մշակումը (քաղաքացիական կռիւնները Հայաստանում): Միաժամանակ աշխատում է «Զինորաներ» վէպի վրայ որը վերջրած է Սեւանի ձկնորսների կեանքից:

— Տպագրութեան է յանձնուած Սայեաթ-Նօվայի տաղերի լիակատար գիտական ժողովածուն, Գ. Լեւոնեանի առաջարկով:

— Մոսկուայից ստացուել են Հայ Պետհրատի կողմից ձայնագրուած պլատինկաները, 45 համար: Նրանց թուում են Մոսկուայում Օլիմպիատի միջոցին Հայաստանից սեղարկուած երաժշտական անսամբլների եւ երգչիկ խմբի կողմից կատարուած համարները

(Պետական Կոնսերվատորիայի երգչիկ խմբի, արեւելեան անսամբլների, Հայ աշուղների, եւ այլ յայտնի կատարողների մասնակցութեամբ):

Չայնագրման աշխատանքները տարել են երաժիշտ Մուշեղ Աղայեանը, Շարա Տալեանը (երգիչ), Իսպոլիտով - Իվանովը եւ Բրաուզօն (երաժիշտներ):

— Վրաստանի երաժշտական հայ սեկցիայում. — Ապրիլի 1ին, Գրողների գահինում, տեղի ունեցաւ Վրաստանի երաժշտական Հայ սեկցիայի ընդհանուր ժողովը, ուր վարչութեան գործունէութեան մասին ղեկուցեց երաժշտագէտ Արմէն Տիգրանեանը: Մաքրի փոխանակութեան մասնակցեցին երաժիշտներ Վ. Տալեան, Ումր - Շատ, Յակ. Յովհաննիսեան, Եղ. Կզարթեան եւ ուրիշներ. ընդունուեց միաձայն բանաձեւ, որից յետոյ ընտրուեց վարչութիւն, որի մէջ մտան Վ. Տալեան, Ա.

Տիգրանեան, Յակ-Յովհաննիսեան, Աղամեան, Բարխուդարեան, Կղարթմեան, Ումբ - Շատ, թեկնածուներ՝ Մաղմանեան, Զալեան եւ Ա. Աղարարեան: Քարաուղարութեան մէջ մտան Վարդգէս Տալեան եւ Մարտիրոս Մաղմանեան:

Վրաստանի երաժշտական հայ սեկցիայի երգեցիկ խումբը. — Վրաստանի երաժշտական հայ սեկցիան վերակազմում է երգեցիկ խմբի աշխատանքները. նպատակ է գրուած երգեցիկ խումբը բանւորականացնել, ներգրաւելով գործարաններից բանուոր — բանուորուհիներ: Գործարաններն են ուղղուած երգեցիկ խմբի բուրոյի անդամներից բրիգադներ, որոնք սոց. մրցման կարգով ցուցակագրում են երգեցիկ խմբի համար բանուոր — բանուորուհիներին: Երգեցիկ խմբի ղեկավարութիւնը յանձնուած է երաժիշտներ Եղուարդ Կղարթմեանի եւ Մարտիրոս Մաղմանեանի:

Վրաց երաժշտագէտները Երեւան. — Հաստատանի տրամաւորները եւ երաժշտագէտների հրուէչում, ապրիլի 21ին Երեւան հասաւ Վրաստանի երաժշտագէտների պատուիրակութիւնը: Պատուիրակների մէջ են յայտնի երաժշտագէտներ՝ Պալիաշվիլի, Արակիշվիլի, Դուզուչաւա, Ինաշվիլի, Սոխաձէ, Բալանչիււաձէ, Բաղբիձէ եւ ուրիշներ:

Ապրիլի 21ին Երեկոյեան Պետ. Կոնսերվատորիայում տեղի ունեցաւ հիւրերի հանդիպումը ՊորՏր. Հայաստանի երաժշտական գործիչների հետ:

— Նար Դոսի գրական գործունէութեան 45ամեակի առթիւ՝ Վրաստանի ՊորՏր. Գրողների ֆեդերացիայի հայկական սեկցիան ապրիլի 23ին Գրողների դահլիճում (նախկին Հայարտուն) կազմակերպեց մի զեկուցում՝ նուիրուած Նար — Դոսի ստեղծագործութիւններին: Զեկուցեց ընկ. Նորայրը: Խօսեցին նաեւ գրողներից շատերը, որից յետոյ կղան հեղինակին համակրանքի եւ գնահատութեան ցոյցեր:

Նար Դոսի յորիւեանը. — («ՊորՏր. Հայաստան» լրագրէն քաղուած). — Յունիսի 14ին Ռուսթավելու անուան թատրոնի համերգային դահլիճում, տեղի ունեցաւ վիպասան Նար — Դոսի գրական 45 ամեայ գործունէութեան յորիւեանը: Դահլիճում տեղ էր գրաւել հանդիսականների մեծ բաղմութիւն, որը բուռն օգնականերով ընդունեց գրողների ուղեկցութեամբ բեմ բարձրացող վաստակաւոր վիպասանին:

Ընկեր Կվիրակաձէի (Վրաստանի հանրային կրթութեան գործաւար եւ Նար Դոսի Յորիւեանի կազմակերպիչ Յանձնաժողովի նախագահ) ճառը.

«Այսօրուայ յորիւեանը, սոսց ընկ. Կվիրակաձէն, քաղաքական եւ կուլտուրական մեծ նշանակութիւն ունեցող մի ցոյց է Անդրկովկասի ժողովուրդների պատմութեան մէջ: Սա սպացոյց է, թէ ինչպէս վրացի եւ հայ աշխատուոր մասսաները խորհրդային իրաւակարգում բարձր են գնահատում իրենց կուլտուրական արժէքները եւ ձեռք ձեռքի տուած՝ ձրգտում են միահամուռ ուժերով սօցիալիզմ կառուցել: Վրաստանի աշխատուորութիւնը բարձր է գնահատում վիպասան Նար — Դոսի գրական գործունէութիւնը եւ գրա համար էլ Վրաստանի Լուստողկոմատը որոշել է տալ վիպասան Նար — Դոսին ՎԱՍՏԱԿԱԻՈՐ ԳՐՈՂԻ կոչումը, ապահովել նրան քաշակով եւ Ախալ-Բախալի շրջանի ԱԼԱՍՏԱՆ գիւղի եօթնամեայ դպրոցը վերանուանելով ՆԱՐ-ԴՈՍԻ անուամով:»

Ընկ. Կվիրակաձէի վերջին խօսքերը հանգիստեցին ընդունեցին բուռն, երկարատեւ ծափերով:

ԸՆԿ. ԱՂ. ՎԱՐԳԱՆԵԱՆԻ ԶԵԿՈՒՑՈՒՄԸ

Նար-Դոսի գրական գործունէութեան մասին ուսերէն լեզուով զեկուցեց ընկ. Աղ. Վարդանեանը: Զեկուցողը համառօտ կերպով տուեց Նար-Դոսի կենսագրութիւնը եւ ապա գնահատեց նրա ստեղծագործութիւնների հասարակական, զեղարուեստական արժէքը: Նար-Դոսը գրական ասպարէզ իջաւ այն ժամանակ, երբ Անդրկովկասում մուտք գործեց եւ զարգացաւ արդիւնարեւակաւ կապիտալիզմը, որը քայքայեց մանր առեւտրական, արհեստաւորական անտեսութիւնը: Նար-Դոսը իր գրութեամբներում պատկերացնում է այդ դարաշրջանը, նկարագրում է մանր արհեստաւորների, առեւտրականների, մանր սեփականատէրերի եւ ինտելիգենցիայի կենցաղը: Հեղինակը չի պատկերում դասակարգային շեղումներում, չի տալիս շահագործողների եւ շահագործուողների սոցիալական կացութիւնը եւ գրա պատճառները, նա միայն տալիս է քայքայուող խաւերի կենցաղային փոխարարութիւնները եւ նրանց ծանր, անեղանելի վիճակը: Նար-Դոսը համեմատարար քիչ գրուածքներ է տուել, բայց տուածներն էլ սրակեալ երկեր են: Պոր-

հրդայնացումից յետոյ նար-Դոսր թէեւ դան-
 դաղ, բայց հաստատուն քայլերով մօտենում է
 խորհրդային կեանքին եւ մենք նրան համարում
 ենք մեր քաղաքական ուղիկիցը: «Լուսարաց»-
 ում տպուած իր գրուածքներում նա արդէն
 տալիս է խորհրդային կեանքից որոշ շարիխ-
 ներ, որոնք ցոյց են տալիս, թէ ինչպէս աւե-
 դարդ վիպասանը գնում է պրոլետարիատի
 հետ:

Այնուհետեւ ընկ. Վարդանանը շեշտում
 է, որ նար-Դոսի յորելեանը Վրաստանի աշ-
 խատաւոր ժողովուրդների եզրայրակցութեան
 եւ կուլտուրական մերձեցման մի ցոյց է: Վը-
 րաստանի Լուսժողովուրդային կատարելով նար-
 Դոսի յորելեանը, մի աւելորդ անգամ եւս ա-
 պացուցում է լենինեան արդային քաղաքակա-
 նութեան ճիշդ կիրառումը Անդրկովկասում,
 արժէքաւորելով ոչ գնահատելով ազգ. փոք-
 րամասնութիւնների կուլտուրական գործիչ-
 ներին:

ՈՂՋՈՅՆՆԵՐ ՅՈՒՅԵԼԵԱՐԻՆ

Ջեկուցումից յետոյ խօսքը արւում է ող-
 ջունդներին:

Հայաստանի Լուսժողովուրդի եւ Պետհրա-
 տի կողմից ողջունում է յորելեանին ընկ. Մա-
 կիմցը, որ յայտարարում է Հայպետհրատի ու-
 րոշումը նար-Դոսի երկերի յիսկատար ժողո-
 վածուն հրատարակելու մասին: Հայաստանի
 խորհրդային գրողների Ֆեդերացիայի կողմից
 ողջունում է ընկ. Գեմիլըջեանը: Վրաստանի
 խորհրդային գրողների Ֆեդերացիայի կողմից
 ընկ Տիցիան Տապիձէն ողջունելով յորելեանին՝
 յայտնում է, որ Վրաստանի կառավարութիւնը
 որոշել է ՆԱՐ-ԴՈՍԻՆ նշանակել կենսաբոլորակ,
 միակուսագ նուիրել 1000 ռուբլի, վրացերէն լե-
 գուով քարգմանել «Մեր քաղը» ժողովածուն
 եւ «Ապանուած ազաւնին» վիպակը:

Այնուհետեւ ողջոյնի ջերմ խօսքերով հան-
 դէս են դալիս Հայաստանի պրոլետարական
 գրողների ասոցիացիայի կողմից ընկ. Ալազա-
 նը, Վրաստանի պրոլետարողների ասոցիացիա-
 յի կողմից ընկ. Նալբալիի (Վրացերէն լեզ-
 ուով), Վրաստանի խորհրդային գրողների Ֆե-
 դերացիայի հայկական սեկցիայի կողմից ընկ.
 Վ. Ատրեանը, Թիֆլիսի հայկական Պետդրա-
 մայից՝ ընկ. Քալիանալիանը, Մտայինի ան-
 ւան նորոգման գործարանների 4000 բանւորու-
 թեան անունից՝ ընկ. Զայեանը, Արսենայի
 գործարանների բանւորների անունից ընկեր

Ալաւազեանը (Վրացերէն), աղիւսի գործա-
 բանների բանւորութեան կողմից ընկ. Բագ-
 րատեանը, Օրջոնիկիձէի ան. մեխ. գործա-
 բանների կողմից ընկ. Լուսինեանը, տպագրա-
 կան բանւորների կողմից ընկ. Սարգսեանը:

Կարգացում են բազմաթիւ հեռագրերներ,
 զանազան կուլտուրական հաստատութիւնների
 եւ գրողների կողմից:

Ուշ լինելու պատճառով ողջունդների թի-
 ւը կրճատուում է:

ԱԼԵՋԱՐԳ ԅՈՒՅԵԼԵԱՐԻ ԽՕՍՔԸ

Յորելեանական նիստի վերջում հանդէս ե-
 կաւ ալեգարդ յորելեանը եւ կէս ժամ տեսող իր
 ճատում նկարագրեց մինչհակամարտեան շըր-
 ջանի մոռյլ իրականութիւնը, գըշի մշակների
 ծանր, արհամարհուած գրութիւնը եւ համե-
 մատական գիծ անցկացնելով անցեալի ու ներ-
 կայի միջեւ՝ յայտնեց, որ ներկայումս, խոր-
 հրդային իշխանութեան շնորհիւ, գրողը գուր-
 գուրանքի եւ յարգանքի է արժանացել եւ ամէն
 կերպ քաջալերում եւ գնահատուում է: «Հոկ-
 տեմբերեան յեղափոխութիւնը լայն ասպարէզ
 է բացել գրողների առաջ. ես խոստանում եմ
 նկարագրել եւ տալ սոցիալիզմի կառուցման
 մեր պատմական ու յազմական օրերը:»

«Ես խորին շնորհակալութիւն եմ յայտ-
 նում, վերջացրեց իր խօսքը յորելեանը, - Վը-
 րաստանի Լուսժողովուրդային, յորելեանական
 յանձնաժողովին եւ բոլոր նրանց, ովքեր այսօր
 ողջունեցին ինձ եւ գնահատեցին իմ գրական
 համեաւ աշխատանքը»:

Յորելեանական հանդիսաւոր նիստից յե-
 տոյ երաժշտական բաժնում հանդէս եկան
 ընկ. ընկ. Դանիէլեանը, Բնաշվիլին, Գրիկու-
 րովան. մի քանի երգեր երգեց երգեցիկ խում-
 բը Մազմանեանի եւ Կգարթմեանի ղեկավարու-
 թեամբ:

Յորելեանական հանդէսէն առաջ, Թիֆ-
 լիսում հրատարակուող «Գրական Արշաւ»ում
 լոյս տեսան մի շարք քննադատական յօդուած-
 ներ՝ նար-Դոսի բազմաթիւ երկերի հետ լայն
 մասսաներին ծանօթացնելու նպատակով:

Հայաստանի Պետհրատը որոշած է հրա-
 տարակել յորելեանի առիթով նար-Դոսի գրու-
 ւածքների յիսկատար ժողովածուն: Վրաս-
 տանի եւ Ազրբէջանի Պետհրատները նոյնպէս
 հրատարակում են նրա լաւագոյն երկերը, ու-
 բոնց թւում է «Մեր թաղը»:

Դպրոցները նոյնպէս պատրաստուեցան

լայն արձագանգ տալու նար-Գոսի յորելեանին:

Տեղի ունեցաւ զեկուցում նար-Գոսի 45 ամեայ զրական գործունէութեան մասին Հաւարարի կառուցողների ակումբում:

Ռուսաստանի Պետհրատը լոյս ընծայեց ուսուցիչ լեզուով նար-Գոսի «Մահը» մեծ վէպը, Արտ. Տէր-Մարտիրոսեանի թարգմանութեամբ:

— Ստեփան Զօրեանի պատմութեանը ռուսերէն. — Ռուս Պետհրատը լոյս ընծայեց արձակագիր Ստեփան Զօրեանի պատմութեանը ներքէն երկրորդ գիրքը:

Գ. Սարեանի «Աչք» պիէսը. — Լենինականի թատրոնը մօտ օրերս բեմադրելու է Գեղամ Սարեանի «Աչք» պիէսը:

«Լուսաբաց».— Լոյս տեսաւ Վրաստանի գրողների հայկական սեկցիայի օրգան «Լուսաբաց»-ի թիւ 5ը, նուիրուած խորհրդային Հայաստանի սանտաբեակին:

— Պայագատի «Մանր մարդիկ».— Հայաստանի Պետհրատը լոյս ընծայեց չորհրդային գրող Պայագատի «Մանր մարդիկ» գրուածքների ժողովածուն:

— Գրական դասախօսութիւններ Երեւանում. — Երեւանում Գրողների Տանը կազմակերպուեցին մի շարք դասախօսութիւններ պարտէս-գրողների նոր երկերի մասին: Զգալի աջողութիւններ են ցոյց տուել նախրի Զօրեանը, Վաղարշակ Նարեկցի և ուրիշներ:

Շիրվանցատէ առողջացած. — Շիրվանցատէ, որ թոքերու բորբոքումով ծանրապէս հիւանդ էր, Երեւանի պետական հիւանդանոցին մէջ մեծ խնամքով դարմանուելով, բուժուած է, և արդէն դարձած է թիֆլիս:

Գերեմիկ Գեմիլբեանի 35 ամեայ յարելեանը. — Յունիսի 22ին Կուլտուրայի Տանը, հոծ մասսայի ներկայութեամբ տօնուեց Գերեմիկ Գեմիլբեանի զրական 35 ամեայ գործունէութեան յորելեանը: Հանդէսին նախագահող Լուսաւորութեան ժող. կոմ. Արտ. Եղիազարեանի ներածական խօսքերից յետոյ, ողջոյնի ուղերձներ արտասանեցին զրական, պրոֆ-միութեանական և հասարակական կազմակերպութիւնների բազմաթիւ ներկայացուցիչները որոնք նշում էին յորելեանի ստեղծագործութեան ուժը և նրա երկերի ներդաշնակութիւնը մեր ժամանակին: Իր խօսքի մէջ յորելեանը շնորհակալութիւն յայտնելով ողջունողներին,

յայտարարեց որ իր հետագայ ստեղծագործական աշխատանքում կը զեկալարուի կոմկուսի գրոյթներով:

Հայաստանի կառավարութիւնը Գեմիլբեանին նշանակել է անհատական թոշակ և ամսական 200 սուրբի, տալով նաև միանուագ 1000 սուրբի: Հայաստանի Պետհրատը հրատարակում է Գեմիլբեանի երկերի լիակատար ժողովածուն:

Թ. Ղ. Թ. Ա. Կ. Ի. Տ.

USUՑԱՆՔ

ARSÈNE YERGATH. — *Les Cyprès embrasés, suivis des Stances à Astrée, Poèmes, préface d'Octave Charpentier. Bandeaux et culs-de-lampe de la collection Poésie. Editions de «La Caravelle», Le Livre et l'Image, 6 rue Bezout, Paris, 1930.*

ՀԱՄԲՍՐԱԳՈՒՄ ԵՐԱՄԵԱՆ. — «Յուշարձան Վան - Վասպուրականի»: Երկու ստուար գեղակազմ հատար, պատկերազարդ: Հրատարակութիւն «Յուշարձան»-ի Կեղը. Հրատ. Յանձնախումբի, Աղեքսանդրիա, տպագրութիւն Արամ Գասապեան: Գին երկու հատորներու, 120 էգիպտ. դահեկան:

ՏԻԳՐԱՆ Թ. ՍԱԻԱԼԱՆԵԱՆՅ (նախկին դաստառ ժառանգաւորաց և քարտուղար Պարիարքարանի Սրբոց Յակոբեանց Վանուցն Ս. Երուսաղէմի) «Պատմութիւն Երուսաղէմի»: Գրաբար բնագրէն աշխարհաբարի վերածեց Մեսրոպ Եպիսկոպոս Նշանեան: Երկու ստուար հատար: Երուսաղէմ, տպարան սրբոց Յակոբեանց, 1831: Իւրաքանչիւր հատորի գինը՝ երկու շիլին:

ՄԱՂԱՔԻԱ ԱՐԲԵՊՍԿ. ՕՐՄԱՆԵԱՆ. — «Խոհք և Խօսք», իր կեանքին վերջին շրջանին գրուած. (յետ մահու հրատարակութիւն): Տպարան Սրբոց Յակոբեանց, Երուսաղէմ, 1929: Գին չորս շիլին:

ՄԱՏԹԷՈՍ ԴԱՐԲԻՆԵԱՆ. — «Կիկոսը», վիպակ: Պետական Հրատարակչութիւն, Երեւան, 1929: Գին 50 կոպէկ:

Մ. ԴԱՐԲԻՆԵԱՆ. — «Նորը», պատմութիւն Վրաստանի Պրուկա-Գրողների Աստուխայիա, հայկական սեկցիա, թիւ 6, թիֆլիս, 1929: Գին 15 կոպէկ:

Մ. ԴԱՐԲԻՆԵԱՆ. — «Փարսազան», պատ-